



ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 24 ՍԵՄՏԵՄԲԵՐ, 2018

### ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՐՈԹՔ

(միասնաբար արտասանուած)

Իմաստութիւն Հօր Յիսուս, Կուր ինձ իմաստութիւն Կբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեալս Կիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

### ՍԱՂՄՈՍ 14

### ՄԱՐԴՈՑ ԶԱՐՈՒԹԻՒՆԸ

*Անմիտ մարդիկ իրենց մտքին մէջ ըսին. «Աստուած չկայ», ուստի ապականեցան եւ զգուելի արարքներու մէջ ինկան. չկայ մէկը որ բարին գործէ:*

*Տէրը երկինքէն կը նայի մարդոց, տեսնելու համար թէ կայ՞ արդեօք իմաստուն մարդ մը, որ Աստուծոյ կը դառնայ:*

*Ամէնքն ալ խոտորեցան եւ մոլորեանց գիրկը ինկան.*

*չկայ մէկը որ բարին գործէ. չկայ մէկը, ո՛չ իսկ մէկը:*

*Երբեք խելքի պիտի չգա՞ն բոլոր անոնք՝ որոնք չարիք կը գործեն.*

*անոնք՝ որոնք իմ ժողովուրդս կ'ուրբեն, հացի պէս,*

*եւ Տիրոջ չեն աղօթեր:*

*Բայց յանկարծակի՝ Տէրը գիրենք ահ ու դողի պիտի մատնէ,*

*որովհետեւ Աստուած արդար մարդոց հետ է:*

*Չարագործները աղքատին խորհուրդները կը հեզնեն,*

*բայց Տէրը ինքն է անոր ապաւէնը:*

*Ոհ, տեսնէ՛ր Աստուծոյ ժողովուրդին փրկութիւնը, որ Միտնէն պիտի գայ:*

*Երբ Տէրը ետ դարձնէ գերի տարուած իր ժողովուրդը,*

*Յակորբի սերունդները պիտի ցնծան եւ ուրախանան:*

### ՆԱՐԱԿԱՆ-ԱՐՈԹՔ

*Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:*

*Ամենասուրբ Երրորդութիւն, սուր աշխարհիս խաղաղութիւն:*

*Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:*

*Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:*

*Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:*

*Պահապան ամենայնի Քրիստոս,  
աջ քո հոսիանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,  
ի նստիլ ի տան, ի գնալ ի մանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:*

# ՕՐՈՒԲԱՆ ՆԻԺԹԸ



ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ Ա ՆԱՄԱԿ  
ԳԼՈՒԽ 3:4-6

## ՄԵՆՔ ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐՂԻՆԵՐՆ ԵՆՔ (3:1-6)

Յովհաննես Առաքեալ իր այս հապուածով յսրակ զանազանութիւն մը կը դնէ Աստուծոյ որդիներուն եւ աշխարհի որդիներուն: Լոյսի որդիներուն եւ խաւարի որդիներուն: Ան կու գայ յիշեցնելու, թէ իսկական հաւաքարմութիւնը, սերը եւ հաւաքը պարկանելիութեան նշաններ են: Ան կու գայ յիշեցնելու եւ ներկայացնելու թէ ինչ էինք, ինչ եղանք եւ ինչ պիտի ըլլանք: Ասով վայելելու նաեւ Աստուծոյ անսահման սերը, որ մեզ կը կոչէ իր զաւակները: Այս բոլորը ուրիշ բան չեն եթէ ոչ ձրի պարգեւ, շնորհք: Հեղաքրքրական է, որ Աստուծոյ սիրոյն անմիջական ազդեցութիւնն ու ներգործութիւնը, երբ այդ սերը իջնէ մեր վրայ մեզ արդէն կը դարձնէ Աստուծոյ զաւակները: Բայց այդ զաւակի հարազատութիւնը կը կայանէ մեր արդարութեամբ ապրելու եւ գործելուն մէջ: Պօղոս Առաքեալ պիտի ըսէ. «**Եղէք նոր մարդ՝ Աստուծոյ պարկերին համաձայն սրբեղծուած, եւ ապրեցէք ճշմարիտ կեանքը՝ արդարութեամբ եւ սրբութեամբ**» (Եփես 4:24): Ուրեմն, մեր արդար ու սուրբ ապրիլն ու ապրելու եղանակը ուրիշ բան չէ եթէ ոչ Աստուծոյ անսահման սիրոյն նշանը, եւ այդ սիրով մեզ որդեգրելուն: Այլապէս, մենք որպէս հողեղէն արարածներ, դժուար թէ ապրինք արդարութեամբ ու սրբութեամբ, որովհետեւ դարձեալ Պօղոս Առաքեալ պիտի ըսէ. «**Մարդկային գործերը յայտնի են, ինչպէս՝ շնութիւն, պտօնկութիւն, անբարոյութիւն, կռապաշարութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւն, երկպառակութիւն, բաժանումներ, չար կամեցողութիւն, սպանութիւն, արբեցութիւն, անառակութիւն: Իսկ Սուրբ Հոգին արդիւնքները, սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, համբերաբարութիւն, ազնուութիւն, բարութիւն, հաւաքարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն**» (Գաղ 5:19-23):

Աստուծոյ որդիներ կոչուիլ եւ ըլլալը, մի գուցէ աշխարհին համար, եւ ինչու չէ ընդհանրապէս մարդկութեան համար, քարօրինակ թուի, բայց Յովհաննես Առաքեալ կը վստահեցնէ, որ ոչ միայն Աստուծոյ որդիներ կը կոչուինք, այլ նաեւ Աստուծոյ որդիներ կ'ըլլանք: Այս հանգամանքը ցոյց կու տայ թէ ինչպիսի պարտի արժանացուցած է մեզ Աստուած, ինչպիսի մտերմութիւն, ոչ միայն բարեկամի, այլ նոյնինքն՝ զաւակ: Անոր համար ալ աշխարհը մեզ չի ճանչնար, որովհետեւ չճանչցան զայն (1 հմր): Ընդհանրապէս, մարդկութիւնը երբեք ալ չի ճանչնար զԱստուած, եթէ երբեք Ինքզինք չյայտնէ մարդկութեան: Միւս կողմէ, մարդկութիւնը երբեք ալ չուզեր ճանչնալ զԱստուած: Սաղմուներգուն պիտի ըսէ. «**Անմիտ մարդիկ իրենց մտքին մէջ ըսին. «Աստուած չկայ»» (14:1):**

Յովհաննես Առաքեալ կ.արքայայարտի ըսելով. «սիրելիներ»: Այս արքայայարտութիւնը, ոչ թէ միայն Յովհաննեսին համար սիրելիներ են, այլ նաեւ՝ Աստուծոյ համար սիրելիներ են: «Այժմ Աստուծոյ որդիներ ենք», այն ինչ այս աշխարհը չի ճանչնար իբրեւ այդպիսին: «**Թէ ինչպէս պիտի ըլլանք յետոյ՝ քակաւին չենք գիտեր**», այն իմաստով, որ կը սպասենք այդ ժամանակին: Որովհետեւ, Քրիստոս յսրակօրէն յայտնեց իրենիններուն ըսելով. «**Թող չխտովին ձեր սիրտերը: Հաւաքացէք Աստուծոյ, հաւաքացէք նաեւ ինծի: Հօրս քան մէջ շար օթեաններ կան. եթէ այդպէս չըլլար՝ չէի ըսեր ձեզի, թէ կ'երթամ եւ ձեզի համար տեղ կը պարտաստեմ: Եւ երբ երթամ եւ ձեզի համար տեղ պարտաստեմ, դարձեալ պիտի գամ եւ ձեզ քովս առնեմ, որպէսզի ըլլաք հոն՝ ուր ես կը գտնուիմ**» (Յովհ 14:1-3): Նոյն Յովհաննես Առաքեալի անբարանէն հապուած մը սա, ուր ցոյց կու տայ, թէ յետոյն ինչ է: Այս նամակին մէջ եւս, կ'ըսէ, «**գիտենք թէ երբ Քրիստոս յայտնուի՝ իրեն նման պիտի ըլլանք**» (2 հմր): Շար յսրակ ու մէկին: Այս է կոչումը իւրաքանչիւր հաւաքացեալին նմանին Քրիստոսի, իսկ աւարտինի այդ նմանութիւնը իր լրումը պիտի գտնէ: ուրեմն Քրիստոսի նմանելով, որուն կը նմանինք, Հօրը, որովհետեւ Քրիստոս Ինք տեսանելի պարկերն է անտեսանելի, աներեւոյթ Աստուծոյ (Կողոս 1:15): Ահա թէ ինչու անհրաժեշտ է մեր մարմնաւոր ծնունդէն յետոյ, վերստին, հոգեւոր ծնունդը, որ շնորհքի ծնունդ է, որմէ յետոյ սպասումը ունինք փառքի ծնունդին: Անոր համար ալ մարմնաւոր յարութիւնը կու գայ ձեռով մը ներկայացնելու երկրի արգանդէն դուրս գալու երեւոյթը որպէս ծնունդ: Ըիշտ այդ իմաստով ալ գերեզմանի կարգի արարողութեան շարականագիրը կ'ըսէ. «յարգանդ երկրի» երկրի արգանդը, որպէսզի Քրիստոսի գալուստին դուրս գալու եւ պարելու յաւիտենական կեանքը:

«Ով որ այս յոյսը ունի՝ ինքզինք կը մաքրէ, ինչպէս որ Քրիստոս մաքուր է» (3 հմր): Ի՞նչ բանի յոյսը: Աստուծոյ որդիներ ըլլալու եւ որդիներն ենք: Քրիստոսի նման ըլլալու յոյսը: Ինքզինք կը մաքրէ, Քրիստոսով ինքզինք կը մաքրէ: Այնքան արեւն որ Քրոստոս իր մէջ կը բնակի, եւ որովհետեւ Քրիստոս Ինք մաքուր է, այդ մաքրութիւնն է որ փռելի կ'ունենայ: Որովհետեւ Քրիստոս պիտի ըսէ. «**Ես եմ որթափունկը եւ դուք՝ ճիւղերը: ով որ ինծի միացած է եւ ես անոր՝ անիկա առաք պտուղ պիտի փայ, որովհետեւ առանց ինծի դուք ոչինչ կրնաք ընել**» (Յովհ 15:5):

Յովհաննէս Առաքեալ այժմ կ'անցնի հակառակ պատկերին: «**Ով որ կը մեղանչէ՝ Աստուծոյ Օրէնքը կը խախտէ, եւ մեղքը ինքնին Օրէնքին խախտումն է**» (4 հմր): Եթէ Աստուծոյ զաւակներն ենք, ուրեմն մեղք պէտք չէ գործենք: Իսկ եթէ մեղք կը գործենք, կը նշանակէ որ Քրիստոսի կապում չենք: Կը նշանակէ այդ յոյսով չենք ապրիր, այն յոյսով որ Առաքեալը ներկայացուց: «**Քրիստոս ճիշդ անոր համար աշխարհ եկաւ մեր մեղքերը ջնջելու համար, եւ թէ իր մէջ մեղք չկայ**» (5 հմր): Քրիստոս ինք մաքուր է: Քրիստոսի մէջ մեղք չկայ, ուրեմն մեր ալ կոչումն է Իր նման ապրելու: Իր նման կ'ապրինք եթէ Քրիստոսի միացած կը մնանք եւ չենք մեղանչեր: Իսկ ով որ կը մեղանչէ՝ զայն երբեք փեսած ու ճանչցած չէ (6 հմր): Որթափունկիէ օրինակով, եթէ Քրիստոսի միացած ենք, կրնանք պտուղ փայ: Հերաքրքրական է Առաքեալին բացատրութիւնը, հոն ուր լոյս կայ, հոն խաւար չի կրնար ըլլալ: Հոն ուր Աստուծոյ ներկայութիւնը կայ, հոն մեղք չի կրնար ըլլալ: Բայց զգուշ, հաւաքացեալները կրնան մեղքի մէջ իյնալ, որուն համար ալ Յովհաննէս Առաքեալ այս նամակի սկիզբին ըսաւ. «Եթէ ըսենք «մեղք չունինք», մենք մեզ կը խաբենք եւ մեր մէջ ճշմարտութիւն չկայ: Իսկ եթէ խոստովանինք մեր մեղքերը, վստահ եղէք՝ թէ Աստուած, որ արդար է, պիտի ներէ մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբէ մեր բոլոր անիրաւութիւններէն: Եթէ «Մեղք չգործեցինք» ըսենք, սրախօս կը հանենք զԱստուած, եւ մեր մէջ իր խօսքը չկայ» (1:8-10): Ահա թէ ինչու Քրիստոսի արիւնը մեզ կը սրբէ ամէն մեղքէ, որուն համար ալ կը խնդրենք ու կը խոստովանինք:

